

չէ՞: Ուղիղ ճամբէն չքալովը պիտի չկրնար այն գան վարսեաորէն, այնքան բնականօրէն ստել առանց կարմրելու: Խարովզ, ստոզը կը ճատոնէ ինք զինքը անպայման օր մը: Անիսուասփելիօրէն կը բռնուի գոյի, ու ներքանարդը՝ էն պրդարշ դատասորներւն՝ կ'իջեցի հարուած մը...:

«Յտեսութիւն, ցտեսութիւն: Ներողութիւն, սիրելիներս, ուշացայ: Կուգամ, կը հանդովի նորէն վաղը: Յտեսութիւն:»

Հարուածը իջած է Ամելիի գլխուն, ու կը դողդայ անիկա: Եւ իր կուժքին՝ դոցցուած նամակը՝ որ դատապարտուած էր բոցի, կարծես թէ

բռնկած ըլլար յանկարծ, ու կը վառէ՛ր, ճարճաւ տուն կայծերու մէջ կը նետէր անոր մարմինը, հողին...:

Ու ահարեկ, զջումով, խելագարի մը պէս կը վազէր Ամելի Տըլաժ, խոստովանքի մը պէս կրկնելով.

Ներողութիւն, հազա՞ր ներողութիւն... Ու բագրծ մը, գող մը, սրբավիշծ գող մըն եմ ես: Ժագին, ժանօ, ներկցէ՛ք ինծի... Կաղաքեմ... ներեցէ՛ք...»:

Տէտուա, Գերմանիա

Ա. ԱԼՊԵՆՑ

1944

ՀԱՅՐԵՆԻՔԻՄ ՀԵՏ

Գրքիւեր ես դուն բաղդէն, ու գրքիւեր ես դուն ալ մեզ Քոյ յարեակն վերթիմս բազումներավ կենապիր. Ուկեամեմներս հայ մըսին ֆեզ կը կերտեն երկնի պէս, Ոյժն ակումբն իր կը դրձէ երակներուալ մէշը եիր:

Հայ հանեարներն ի՞արբ-ըննան՝ քու երկնելիդ տակ Փարքաս՝ Հապիկ հարաւաւ կուրծքին պէս, օրէնքներուուդ արթւու Ժառագայթավը բարի. դաշտ ու պարտէզ անբառամ՝ Գուրամի երգ կը դառնան, մշտահասան կեաննէ աւշու:

Ուրախուրեան հյայխազն աչ ենրաւն մէշ հայ ցեղին Մշամարլուազ քաղ ըլլայ. գիւցութեավէպէ-կրամուն Թո՞ղ ծաւալի լոյսի պէս իր եշերուն մէշ անգին, Նոր ենրասներ քո՞ղ ծընին, քաղ վերծաղիկ ամէն բան:

Ուկեպարու փետրագարդ գըրիչմերով սրսկրաւ Հոգիներուն խայտանքը քաղ վերածնի մէշն Հայուն, Թո՞ղ արքըննայ ամէն բան դարձրաւն մէշն անբեղուած, Նարու կապէ նոր կեամերն բքոիչներուն ենու փայլուն:

Աւրեն ու բարին բու ծոցիդ պահակն արքուն միշտ ըլլան, Երկինեմն իջնէ երկրիդ մէշ, Աստուածակերտ դանաս Պուն,

Փարոսն ըլլաս լուսաւոր, ազգերն ամբոզ մեզ ցանկան, Ու լոյսէդ լոյս առնելով քաղ հետեւին տարք նամբուն:

ՆԱԶԵՆԻ Տէ՛Ր ՄԻՔԱՅԷԼԱՆ